

գրութիւն հոգենուագ սաղմաացն Դաւ-
թի ընդ սմին և կարգաւորութիւն հասա-
րակաց աղօթից եկեղեցեաց Հայաստա-
նեաց . . . յաշխարհիս Պարսից, յար-
քայանիստ քաղաքիս ըստ գրոց Ը օշ
կոչեցելոյ , որ այժմ Ապահան արտա-
ձայնի , 'ի գիւղաքաղաքիս Արք Յ ու-
ղայու , ընդ հովանեաւ սուրբ Ամենա-
փրկի վանիցո , որ է մենաստան կուսա-
կրօնից բանասիրաց . . . 'ի վերակացու-
թեան նահանգիս ընդհանուր Պարս-
կաստանի հեղահոգի արքեպիսկոպոսի
և շնորհազարդ վարդապետի տեառն
Խաչատրի , որ է բնիկ քաղաքաւ կեսա-
րացի : Որոյ ջանիւքն և աշխատութեն
եղեւ տպագրութիւնս այս 'ի մէջ տոհ-
միս Հայկազեան . քանզի այս ամեներ-
ջանիկ վարդապետս Խաչատուր օր ըստ
օրէ տեսաներ զտպագրութիւնս 'ի մէջ
ազգացն Լ ատինացւոց , ցանկայր միշտ
որպէս զի լիցի 'ի մէջ Հայաստանեացս .
և յարաժամ խնդրէր հնար գիւտի ա-
րուեստիս այսորիկ : Լու իբրև ոչ գտաւ
ուստեք առ 'ի ընուլ զփափաք ցանկու-
թեանն իւրոյ . . . սկսաւ աշխատիլ իւ-
րով միաբանական ուխտիւն , մինչ զի 'ի
կատար եհան զտպագրութիւնս , և սըփ-
ռեալ տարածեաց զգիրս 'ի մէջ Հայաս-
տանեացս , և այն :

Աշխատողաց գովկելի ջանքն ու ար-
դիւնքը հուակելու ատեննիս , կըցա-
ւինք յիշեցրնել թէ իրենց աշխատանա-
ցը համեմատ չեղան նորաձոյլ գրերն ,
որոնք շատ տձեւ ու անկանոն են . թէ-
պէտ և զարմանք ալչէ այնպիսի քաղա-
քի մը համար , ուր որ տպագրութեան
արուեստին վերաբերեալ ձեռագետ մը
չէր գտնուեր : Լարծես թէ աշխատող-
քըն ալիմացեր են այս բանս , անոր հա-
մար գրքին մէջ տեղ տեղ մասնաւոր յի-
շատակարաններով անյարմար անկանո-
նութեանը ներումն կը խնդրեն , յիշե-
ցրնելով թէ միայն իրենց ջանիցը պր-
տուղ սեպելու է քան թէ հնարագետ
հարտարութեանը : Ա անաւոր կեր-
պով յիշել կ'աղաւեն նաև Քովչաննիս անունով վարդապետ մը . . . Որ գնացեալ
շրջի յաշխարհին լատինացւոց , որպէս

զի ուսեալ 'ի նոցանեւ և եկեալ ուղղես-
ցէ և հաստատեսցէ զսա 'ի մէջ Հայաս-
տանեայց . . . :

Այս Քովչաննիս վարդապետը յամի
տեառն 1639 Ամենափրկիւ վամկեն ել-
լելով արեւմուտք անցաւ , ու ամբողջ տա-
րի մը Ճանապարհորդելին ետքը Ա ե-
նետիկ հասաւ , ուր տպագրութեան ա-
րուեստին պէտք եղած տեղեկութիւն-
ները սորվելով , Հռովմ զնաց , և հօն
նոր ձեռով զրեր ձուլել տալ սկսաւ . ետ-
քը քանի մը արուեստագետ մարդիկ
հետն առած Խտալիոյ Ալիկուռնա կամ
Լ իվունոյ քաղաքը գարձաւ , և հօն ալ
իրեք տարի և վեց ամիս անդադար աշ-
խատելով՝ իր անունովը մասնաւոր տպա-
րան բացաւ , ու փորձի համար Ապղմա-
սարան մը տպագրեց , ութուն օրուան
մէջ , հազար և յիսուն օրինակ . և իր
աշխատանաց առջի պտուղը կեսարացի
Խաչատուր վարդապետին ընծայեց .
Չենք կրնար ըսելթէ ատեն անցնելին
ետքը իրեն գրելոն ինչ եղան , և թէ
արդեօք Յ ուղա տարուեցան , որ աւելի
հաւանական կ'երենայ . վասն զի կը
տեսնենք որ Յ ուղայի ետքի տպագրու-
թիւնները մեծ տարբերութիւն ունին
առջինին վրայ : Ա սան երեսուն տարի
անցնելին ետքը Լ իվունոյ ուրիշ զանա-
զան հայերէն տպագրութիւններ ալ ե-
ղան , բայց ոչ Քովչաննիս վարդապե-
տին , այլ Ասկաննեան գործարանին մէջ ,
ինչպէս որ յաջորդ հատուածով պիտի
տեսնենք :

(Մասթան ՈՒՐԻԾ ԱԿԴԱՄ)

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՌԵՑՆԻԿ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

ԱՌԵՑՆԻԿ :

Հ Ա Կ , ատեննիս 'ի վեր ծանօթ էր ա-
մենուն քնարեր խաշխաշին թմբեցու-
ցիս և հանգարտեցուցիս զօրութիւնը ,
որուն ծաղիկը Ա որփէոս շաստուծոյն
բանաստեղծներէն տրուած զարդանը-

շաններէն մէկն էր , և ասոր սերմնափա-
կէն ելած հիւթը , որ լմբրտէղ կամ ա-
ժի՞ն կ'ըսուի , գեղոց մէջ շատ երեելի է :

Խաշխաշը առաջ աւելի արեելք ,
Վարդիա ու Պարսկաստան կը մշա-
կուէր , բայց հիմայ արեմուտք ալ կը
մշակուի , միայն թէ անկէ ելած հիւ-
թը ամէն տեղ ալ իրարու նման չեն
կլիման , հանելուն կերպը մէկմէկէ
տարբեր ըլլալուն համար , որով վաճա-
ռականութեան մէջ ալ արժէքնին շատ
կը տարբերի :

Աւագոյն ափիոնը քնաբեր խաշխա-
շին բոլորովին չի հասունցած սերմնա-
փակներէն կ'ելլէ . վասն զի քանի որ
ասոնք չեն հասունցեր ու չեն չորցած՝
այլ և այլ ուղղութեամբ թեթև մը կը
ճղբրտէն և այս Ճեղքուածներէն հիւթ
մը դուրս կ'ելլէ որ առջի բերան Ճեր-
մակ ու թանձրկեկէ է , հոտն անախորժ ,
համն ալ լեզի . բայց ետքը օդ տեսնե-
լով կամաց կամաց կը պնդանայ ու դեղ-
նորակ գոյն մը կ'առնու և տասը տա-
սուերկու ժամէն ետև բոլորովին կը
կարծրանայ և մութ գոյն մը կ'առնու :
Վայս տեսակ ափիոնը ամենէն զուտն
է , համն ալ հասարակ ափիոնէն քիչ
դառն ու տտիպ :

Խակ հասարակ ափիոնը շինելու հա-
մար չի հասունցած խաշխաները կը
ժողվէն , ու Ճզմելով մէջի հիւթը կը
հանեն , ետքը կրակի վրայ զրած կա-
մաց կամաց կը շոգիացընեն ու մնացած
հիւթը կը պնդացընեն :

Խրորդ տեսակ ափիոն մըն ալ կայ
ամենէն հասարակ , որ խաշխաշին սերմ
նափակն ու ցողունները ջրի մէջ եփե-
լով կը շինուի :

Վաճառականութեան մէջ շատ տե-
սակ ափիոն կայ որ իրարմէ տարբեր են
թէ իրենց բնական նշաններովն , թէ
ազդեցութեամբն և թէ բժշկական
յատկութեամբը :

Օմիւնիոյ ափիոնը , որ ամենէն
լաւը կը սեպուի , տձե զանգուածներ
է և տափկած ու վրանին աւելուկի
հունտերով ծածկած , որ ինչպէս կ'ե-
րեայ այն զանգուածները սինդացընե-

լու համար է որ սովորաբար թոյլ կ'ըլ-
լան և օդ տեսնելով կը պնդանան : Դայ-
նը թուխ է , հոտը սաստիկ , համը լե-
զի , գառն ու ործացուցիչ :

Խոստանդնուալուոյ ափիոնը Վասո-
լիոյ հիւսիսային գաւառներէն կու գայ
և երկու տեսակ է . մէկը Օմիւնիոյ
ափիոնին նման , մէկալը պզտի հացի
ձեռով , տափկած , տձե և միշտ խաշ-
խաշի տերեններու մէջ փաթթած . հո-
տը Օմիւնիոյ ափիոնին հոտին նման ,
բայց անկէ շատ տկար , համը խժային .
ասոր մէջ կ'երեայ թէ շատ բան խառ-
նած է , մանաւանդ հայկաւակ :

Խզիպտոսի ափիոնը , որ նեխայիտայ
ափիոն ալ կ'ըսուի , բոլորչի զանգուած-
ներ է , տափկակ , իրեք չորս բթաշափ
լայն , տժգոյն կարմիր , հոտն ու համը
տկար , անոր համար ալ շատ յարդ չու-
նի . ուստի ասիկայ պէտք չէ շփոթել
նեխայիտան ըսուած ափիոնին հետ , որ
վաճառականութեան մէջ կը բանի և
շատ ազնիւ է :

Պարսկաստանի ափիոնը կըր կամ
քառակուսի ձեւերով կ'ըլլայ , իրեք կամ
չորս բթաշափ երկայն , ու հինգ կամ
վեց գծաշափ համար , փայլուն թղթի մէջ
պըլլած ու բամկակէ թելերով կապած :

Հնդկաստան ալ շատ ափիոն կ'ելլէ ,
որ Վսիոյ այլ և այլ կողմերը կը խրկուի
և Խըրոպա քիչ կը համնի :

Վայլ և այլ տեսակ ափիոններու վրայ
համառօտ մը խօսելէն ետև քանի մը
բան ալ աղէկ ափիոնի նշաններուն վրայ
ըսենք : Վայն ափիոնը աղէկ կը սեպուի ,
որ ձեռքի մէջ դիւրաւ կը կակզնայ , որ
մէջը մթնազոյն կամ դեղնորակ է , հո-
տը զօրաւոր ու անախորժ , համը դառն
ու տտիպ և ործացուցիչ , որ Ճրագի բո-
ցին մօտեցընելով դիւրաւ վառի ու շատ
ծուխ հանէ , և տաք ջրի մէջ ձգելով
կիսուակես հալի , ալքոոլի , քացախի ,
եթերի մէջ՝ ալ աւելի : Վայն ափիոնը
որ թուխ գոյն մը ունի , և դժուարաւ
կը վառի ու կակուղ է և մարդուս լոր-
ձունքը կը տժգունէ՝ աղէկ չէ , ուր ընդ-
հակառակն աղէկ ափիոնը ըրձունքին
կանաչ գոյն մը կու տայ :

Խակ ափիոնին կենդանեաց ու մարդուս վրայ ըրած ազգեցութեանցը գալով, բաց 'ի ուրիշներէն՝ Ձլուրանս երեկի գաղղիացին այլ և այլ կենդանեաց այս գոյացութենէս կըլլել տալով, ինչպէս հաւերու, աղաւնիներու, բաղերու, ձագարներու, և այն, դիտեր տեսեր է որ քիչ տալով՝ անոնց վրայ քնափութիւն, անզգայութիւն, կամայական շարժմանց մէջ թմբրութիւն կը պատճառէր. շատ տալով՝ խոր, արագ և անընդհատ քուն, անշարժութիւն, յնցիւն, մահ կը պատճառէր. և այսպիսի մահուամբ մեռած կենդանիներուն դիակները բանալով տեսեր է որ ըղեղին բլթակները բոլոր ներս ընկեր ու արիւն լուայ եղեր են: Այս երեսոյթներս ուրիշ փորձառուներ ալ տեսեր են:

Դիմիոնին առողջ մարդու վրայ ըրած ազգեցութիւները մասնաւորապէս՝ ուրանին ծնմարիտ աշակերտելոց վրայ՝ կը տեսնենք, որոնց գինին արգելած ըլլալով, անոր տեղը ափիոն կը գործածեն, որպէս զի վրանին զուարթութիւն գայ, որ երբեմն ինչուան կատաղութիւն կը փոխուի թէ որ քիչ մը չափէն աւելի. կամ թէ հասակէն, խառնուածքէն, և այն, վեր կըլլուի:

Ծնդհանրապէս չափաւոր ափիոնը կըլլողին զիխու և զգայարանաց թեթեռութիւն կը պատճառէ, կարծէ թէ օդուն մէջ կը լողայ, կարգէ դուրս զուարթութիւն վրան կու գայ, զգաձմունքը և կամաւոր շարժմունքներն շոյտ և սաստիկ կ'ըլլան, ջերմութիւնը կը շատնայ ու երակին զարկը կ'երագէ:

Հափէն աւելի կըլլելով՝ կոկորդը կը ցամքի, կը ծարաւի, ջերմութիւնը կ'ածի, մորթը կը կարմիի, յորդ քրտինք կ'ունենայ, կարեաց նեղութիւն կը քաշէ, ջրվաթը կը նուազի, գլուխը կը պտըտի, խոր արբեցութիւն վրան կու գայ, կամաւոր շարժմունքները շոյտ և ուժով բայց ետքէն կը դողդոջայ, երակը ուժով ու շուտ շուտ կը նետէ, վրան խոր քուն կու գայ, գլուխը կը ծանրա-

նայ, անդամները կը թմբրին և ընդհանուր յոդնածութեամբ մը կ'իյնայ:

Խակ չափազանց կըլլելով, միշտ առնողին վարժութեանը նայելով, մէկէն կը սկսի քնափիլ ու թմբրիլ, սիրտը կը խառնուի, ետ կու գայ, չնչառութիւնը կը դժուարի ու խժըլոց կը հանէ, ջղերը կը կծկին, սաստիկ կը քրտնի, երակը դանդաղ ու ընդհատ ընդհատ կը նետէ, վերջապէս կամ կ'անչնայ և կամ կաթուածահար կը մեռնի:

Դիմիոնին զօրութենէն մեռնողներուն վրայ սովորաբար խզդուելէն կամ կաթուածէն առաջ եկած մահուան նշանները կ'երեան. երեսը կ'ուռի ու կը կապուտիկի, աշուշները գուրս կ'իյնան կամ ներս կը մտնեն, վրան կը բծբծի, ջերմութիւնը երկար ատեն կը դիմանայ ու անդամները ձկուն կ'ըլլան: Ուղեղին անօթներն ու մզնիքները արիւնուայ կ'ըլլան, երբեմն ալ արեան շիճուկով լեցուած. թոքը և շատ անգամ ստամոքսն ու աղիքները կը բորբռքին, սիրտն ու մեծ չնչերակները մակըրդած արեամբ լեցուած ու երակները պարապ կ'ըլլան:

Դժկականութեան ուրիշ այլ և այլ տեսութեանցը նման, ոմանք ափիոնը ամէն հիւանդութեանց դէմգերազանց դեղ կը սեպեն. Ծնդհակառակն ունանք ալ չարաչար վար կը զարնեն իբր մահառիթ և ամենավտանգաւոր: Այս կ'ըսեն թէ իրեն ազգեցութիւնը գըրգուիչէ, ուրիշները՝ թէ հանդարտեցունող և իջեցնող. իսկ ոմանք ալ կան որ կ'ըսեն թէ այս երկու զօրութիւնն ալ ունի, թէ գրգուիչէ և թէ հանդարտեցնող: Դայց մեզի ջիյնար հոս ասոնք քննելը, միայն ափիոնին ազգեցութիւն իմանալու համար բաւական է վերը ըսած երեսոյթները դիտել որ կենդանեաց ու մարդուս վրայ կը տեսնուի. այսափ միայն կը զուրցենք թէ դատապարտելի է այն սովորութիւնը որ շատ մարդ և ստնտուք իրենց հանգստութեանն համար մատաղ տղաքը ափիոնախառն դեղերով կամ թէ խաչիաշով կը քնացընեն, մանաւանդ թէ կը

թմբրեցընեն, որով թէ և տղաքը չի
մեռնին՝ երկար սովորութեամբը ան-
բաւ հիւանդութիւններ կը ստանան :

Խոկ ափիոնէ թունաւորուողներուն
ընելու սովորական դեղն ու դարման-
ներն են ործացուցիչ և լուծողական դե-
ղերը, խարանադեղը, թթու հեղա-
նիւթներ՝ ինչպէս են քացախ, լեմոնի՝
կիտրնի ջուրը, մանաւանդ արիւն առ-
նելը :

Խօսքելնիս չի լիճնցուցած այս ալ
ըսենք որ քնարեր խաշխացը բաց ՚ի ի-
րեն բժշկական զօրութենէն ու պար-
տէղներու զարդ ըլլալէն, առտնին տրն-
տիւսութեան և քանի մը արուեստից
մէջ շատ օգտակարութիւններ ալ ունի :

Խոր համար Խւրոտա շատ տեղ այս
բոյսս մեծ ինստեղով կը մշակեն, վասն
զի իրեն հունտերէն թանձր եղ մը կ'ել-
լէ, որ ամեննեխն հոտ չունի, համն ա-
նուշ, գոյնը տաթի գոյն :

Այս եղս, որուն գաղղիոցիք չեն աշ-
խառաց՝ կ'ըսեն, հասարակ ձեթէն ետե-
ամենէն աղեկը կրնայ սեպուիլ և կերա-
կուրներու ալ գործածուիլ. բայց լու-
սաւորելու չի դար, վասն զի աղէկ չի
վառիր, և շատ ծուխ կը ձգէ : Պատ-
կերահանութեան մէջ ալ կրնայ գոր-
ծածուիլ և կտաւատի եղին պէս շու-
տով կը չորնայ :

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՒՆԵՐ

Ի՞նչունիւն և անշնչացելոց ընելու առա-
ջն դարձանները² :

Յ ու մէջ խղզուած շատ մարգիկ
եղած են որ կենդանացեր են : Խնդամ
մը պարտիզպանին մէկը սառած ջրի վը-
րայ քալելու ատենը սառը կը ճամի ու
խեղձը խորոնկ ջրի մէջ կ'իյնայ . տաս-
նըվեց ժամ հօն կը կենայ ինչուան որ
զինքը հանեն : Վէկէն ամէն հարկա-

¹ Գ. Հ. Հուլի ամէն հաւաքածոյ պատմու-
թեանց գրքերուն մէջը կը գտնուի Ֆլ-
որանցիսկոս Վիվիլիացւոյն պատմութիւ-
նը, որ միշտ իր ստորագրութիւնը ա-
սանկ կը լմբնցընէր . Խրեւ անդամ մւ-
սաւ, անդամ նաղուեցայ, իբեւ անդամ աւ

² Տես երես 42 :

ւոր եղած դարմանները կ'ընեն ու զին-
քը կը կենդանացընէն :

Ո արպետ բժշկին մէկն ալ Օ ուիցե-
րացի մը ազատեց, որ ինը ժամ ջրին
մէջ կենալուն համար իբրև մեռած պի-
տի թաղէին . վասն զի վրան ամեննեխն
կենդանութեան նշան ալ չէր երենար :

Դոքի մը մէջ աս ալ կարդացի թէ
երիտասարդին մէկը ջուրը ընկեր է և
ութը օրէն ետքը զինքը հաներ ու կեն-
դանացուցեր են :

Ո արդուն մէկը որ վեց ժամ ջրին
տակ մնացեր էր, կենդանեաց աղքի
մէջ դրին . ուրիշ մըն ալ տաք միխի
մէջ թաղեցին, և երկուքն ալ մահուը-
նէ ազատեցան :

Ծաղկիկ մեռած աղջիկ մը կենդա-
նացեր է . վասն զի գագաղը տանողին
ձեռքէն կ'իյնայ, ու ան յնցումէն աղջկան
վրայ կենդանութեան նշան կ'երեւայ .
մէկէն կ'առնեն տուն կը տանին ու բո-
լորովին կ'առողջանայ : Ո եռած կին մը
յարդի վրայ կը պառկեցընէն ու ոտքին
քովը վառած մոմ մը կը դնեն . ինչպէս
կ'ըլլայ՝ մէկը մոմին կը զարնէ վար կը
ձգէ ու յարդը մէկէն կը բռնկի . շուտ
մը մեռելը կը կենդանանայ, սաստիկ
մը կը պուայ ու վրան երկար ատեն
կ'ապրի :

Ո աճառականին մէկը ճամբորդու-
թենէ, մը գառնալու ատեն կ'իմանայ որ
կինը մեռեր է ու իրեք օր է որ թա-
զուեր է . չկարենալով կերպով մը միխ-
թալուիլ, գերեզմանը բանալ կու տայ
ու կինը կենդանի կը գտնէ :

Պեղացիին մէկը ժանտախտէ մեռ-
նելով՝ կը պատրաստուէին քսանըորս
ժամուան մէջ զինքը թաղելու : Պա-
գաղ չգտնուելով ինչուան երկրորդ օրը
մնաց . և երբոր գագաղին մէջ զինքը
կը դնէին՝ տեսան որ վրան կենդանու-
թեան նշան կայ :

Դորեթէ ամէն հաւաքածոյ պատմու-
թեանց գրքերուն մէջը կը գտնուի Ֆլ-
որանցիսկոս Վիվիլիացւոյն պատմութիւ-
նը, որ միշտ իր ստորագրութիւնը ա-
սանկ կը լմբնցընէր . Խրեւ անդամ աւ